

ՊԱՅՄԱՆՔ

Տարեկան գին Կ. Պոլսոյ համար 130 դր.
» Գաւառաց » 160 »
» Օտար երկիրներու » 180 »
Վեցամսեայ Կ. Պոլսոյ » 75 »
» Գաւառաց » 80 »
Իւրաքանչիւր թերթի գին 60 փր.
Մանուցման տողը մէկ անգամի հա-
մար 2 զուրուշ, երկու անգամի հա-
մար 60 փարսյ, աւելի անգամներ
ու համար 40 փարսյ :



Լ Ր Ա Գ Ի Ր

ԻԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՐԱՆԱԳԻՆՈՒԹՅՈՒՆ 16 ԱՊՐԵՒԼ

ԻԱՂԱՔԱԿԱՆ

Յունաստանի մէջ աւաղակաց սար-
սափելի ոճրագործութիւնը կարծեցը-
նել կուտայ թէ այս երկիրը տակաւին
կեկորայայ եւ հսկայից դարուն մէջ է,
միայն այս տարբերութեամբ որ Հե-
րակլէսներ եւ թէսէոններ չկան յերու-
զակները պատժելու կամ բնաջինջը-
նելու համար: Հելլենական կառավա-
րութիւնը բոլորովին անկարող կերեւի
աւաղակութիւնը գաղտնի, քանզի մայ-
րաքաղաքէն քանի մը ժամ միայն
հեռավորութեամբ վայրերի մարդիկ
համարձակեցան եօթն ութ եւրոպա-
ցի ուղեւորներ մէկէն բռնելով լեռը
տանիլ, եւ թող տալու համար մեծա-
դուժար փրկանք եւ ներում պահան-
ջել: Վերջին լուրերուն նայելով, ա-
ւաղակներն իրենց ձերբակալ ըրած
անձանց աղէկ կը նայէին, եւ պատ-
րաստ կերեւեթն առանց փրկանաց ալ
թող տալ: Եթէ իրենց ոճիրը ներութիւն
Բայց հելլենական կառավարութեան
անպատեհ յամառութիւնն ամեն բան
աւրեց, որպէս թէ սահմանադրու-
թիւն եւ օրէնք Յունաստանի մէջ վեր-
ջին աստիճանի ակնածութեամբ, յար-
գուած ըլլալին, կառավարութիւնը
պնդեց թէ օրէնքը ներկրաւաղակնե-
րու ներդրութիւն տալ, Հետեւաբար
անգղիական զեւսական զերեւելներն
աղատելու համար փրկանք տալ, ա-
ւաղակներն անգղիական նաւ մը դնել
եւ իրենց ուղած տեղը տանելու ա-
ռաջարկութիւնն ալ չկրնարով գոր-
ծադրել, եւ բանակցութիւններն ար-
դիւնք մը չունենարով հելլենական զօ-
րքն հրաման առին աւաղակաց վրայ
յարձակելու, թէ եւ Անգղիոյ եւ ի-
տալիոյ զեւսականներն ասոր դէմ կը
բողոքէին: Կուր մը ետեւ, ուր աւա-
ղակներէն 15 հոգի ինկան, մնացեալ-
ներն իրենց ձեռքը գանուող գերիներ-
ըն սպաննելով ի փախուստ դարձան:
Հելլենական զօրքերն անոնց ետեւէն
ի յետաւ սարները գիւղերը դտան
եւ աւաղակներէն եօթն հոգի ձերբա-
կալ ընելով գլուխներն Աթէնք զրկեցին:
Վեց աւաղակ միայն կրցան լերանց ա-
մենէն ամուր տեղերը փախելով առ-
այժմ ազատիլ: Սպաննելներն Աթէն-
քի Անգղիական զեւսականտան քար-
քուղար Պ. Հէրպէրթ անուն անգղիա-
ցի երկրաստարգր. Պ. Լոյտ անուն անգ-
ղիացի փաստաբանը, Պ. Ֆի. Վայնէր
անգղիացին, եւ խաբարկան զեւսա-
նատան քարտուղար Պ. Պոլլ: Պ. Պ.
Հէրպէրթի եւ Լոյտի գիտականը շա-
րաթ թըր Աթէնք փոխադրեցան բա-
ղաքականաց եկեղեցին, ուր յուրաքան-
չիւրութեան համարքը մեծաւ շքով եւ
ղնուորական պատիւներով կատարուե-
ցաւ: Թագաւորն ու թագուհին, եւ
Հելլենական պաշտօնեայինն ալ ներ-
կայ գտնուեցան իրենց համադրեա-

ներով: Թագաւորը ոտքով մինչեւ գե-
րեզմանատունը դադարէն հետ դը-
նաց: Երկուշաբթի օրը Պ. Պ. Վայնէրի եւ
Պոլլի գիտականն ալ Աթէնք բերուե-
ցան: Պ. Վայնէր իւր մահու բնէն առաջ
իւր կտակը կրկնած էր Աթէնք պատուի-
րելով որ եթէ զինքը մեռնեն, մար-
մինը զմեռուելով Անգղիա զրկուի:

Այս եղբրական դէպքն ամեն
տեղ խիստ տխուր ազդեցութիւն ու-
նեցաւ, մանաւանդ Անգղիոյ մէջ, բայց
Լոնտոնայի թերթերէն թայմզ եւ Տէյ-
լի—Նիւս աւստրալանապատուութիւնը
Հելլենական կառավարութեան վրայ
ձգել էին ուղեր, որովհետեւ, կ'ըսեն,
աւաղակաց հետ բանակցութիւնը շա-
րունակելու աւաղակութիւնն օրինաւոր
ընել էր: Սթանտարտ կը պահանջէ որ
տէրութիւններն Յունաստանի վիճակը
խորին ուշադրութեան առնուն:

«Այս պարագայիս մէջ, կ'ըսէ Լե-
վընթ—Թայմս, Հելլենաց գործին ե-
կած այն պատճառն ալ չ'կայ թէ Յու-
նաստանի մէջ աւաղակութեան պա-
տասխանատուութիւնը մասամբ մ'ալ
ճանկաց վրայ կ'իյնայ, քանզի այս
խումբն իր գործողութիւններն ո'չ
միայն սահմանադրուի մաս չ'էր
ընել, այլ նոյն իսկ Աթէնքի պատուա-
ւորներուն ներքեւ: Մոռնալու չ'է նա-
եւ որ քանի մը տարեկէ ի վեր ճաճ-
կաստանի մէջ ալ ամենէն գէշ աւա-
ղակները Յունի էին, եւ դոնէ տոճիկ-
ները չ'են կրնար ամբաստանուիլ թէ
իրենց կրցածին չափ չ'աշխատեցան ա-
ւաղակութիւնը վերցնելու, ինչպէս որ
Լէֆթէրի եւ Մանօի սարսափ պատ-
ճառող խումբներուն բարձունք կրնայ
ապացուցանել զայս: Բայց Հելլենա-
կան կառավարութեան այս նոր եւ ան-
ժրտելի ապիկարութեան օրինակը
Եւրոպայի քաղաքագիտաց ուշադրու-
թեան յաճախ ներկայացած այն խն-
դիրը կը վերականգնանայ թէ, ինչ
պէտք է ընել այս երկիրը (Յունաստան)
որ Եւրոպայի պաշտպանութեան ներ-
քեւ կը գտնուի, որուն համար Եւրո-
պա պատասխանատու է մասամբ իւրի,
եւ որ մերթ ընդ մերթ այնչափ գայ-
թակցութեան եւ խռովութեան պատ-
ճառ կուտայ: »

«Կարծեաց տարբերութիւն չկր-
նար ըլլալ, կ'ըսէ Լեվընթ Հէրբը, հե-
լենական կառավարութեան այս գըժ-
բաղը պատահարին մէջ ունեցած պա-
տասխանատուութեան վրէժ: Մոռնալ-
ած կը թուի որ ուղեւորները ճանա-
պարհներուն ապահովութեան վրայ կա-
ռավարութեան խորհուրդ հարցուցին,
եւ նա ալ ծանոց թէ բնաւ փառնա-
չկար: Ուղեւորաց հետ զրկուած քա-
նի մը զինուորներն առաւել պատու
համար պահպանին տեղ կը ծառայե-
ին, քան թէ պաշտպանի: Պատերազ-
մի պաշտօնեայ Պ. Սոլոն կը բամբա-
ւի որպէս թէ աւաղակաց ներկայու-
թեանն ոչ միայն տեղեկութիւն ստեղծ,

այլ եւ անոնց գլխին հետ ալ կը թղթակ-
ցէր: Կըսուի նաեւ թէ ուղեւորաց ի-
շած պանդոկին տէրն աւաղակնե-
րուն իմաց տուեր է անոնց մեկնելու: Ե-
թէ այս զրոյցներուն հաւատ ընծայուի,
պաշտօնեայն եւ պանդոկապետը հա-
ւատար վատութիւն մ'ըրած են: Բայց
թէ եւ ասոնք զրպարտութիւն ալ ըլ-
լան, յետոյ պատահած դէպքերը պա-
տասխանատուութիւնը հելլենական
կառավարութեան վրայ կը ձգեն: »

Փարիզէն հասած հեռագրական լու-
րերը կը ծանուցանեն թէ կայսրը շա-
րաթ թըր հրամանագիր մը հրատարա-
կելով ժողովրդեան հրաւեր՝ ըրեր է
մայիսի 8ին զուգարուելու, 1860էն ի
վեր սահմանադրութեան մէջ կայսեր
մոլոցած բարեկարգութիւններն ըն-
դունելու կամ մերժելու, եւ վերջա-
պէս 1870 ապրիլ 20ին սահմանադիրն
ընդունելու համար:

Կայսեր առ ժողովուրդն ուղղած
մէկ յայտարարութիւնն ալ կ'ըսէ թէ
1852ին սահմանադրութիւնն 8 միլիոն
քուէով ընդունուած եւ Գաղղիոյ 18
տարի խաղաղութիւն եւ բարգաւա-
ճութիւն տուած էր, Բայց որովհետեւ
հետզհետէ եղած փոփոխութիւնները
զայն աւերցին, ընդհանուր քուէար-
կութիւն մ'անհրաժեշտ հիմ պիտի ըլ-
լայ ժողովրդէն ընդունուած նոր սահ-
մանադրութեան: Իննի վստահու-
թեան նոր ապացոյց մ'ալ տուէք, կը
յարէ կայսրը, «այս» քուէ տալով յե-
ղափոխութեան սպառնալից առաջ-
քրն առէք, եւ կարգն ու ազատու-
թիւնը հաստատուն հիմանց վրայ դը-
րած եւ տպագրային մէջ կայսերական
թագին իմ որդեգոյ փոխադրութիւնը
գիւրացուցած կըլլաք: 1851ին քուէնե-
րը գրեթէ միտնայն հաւանութեամբ
ընդարձակ իշխանութիւն տուին ինձ,
այսօր ալ նոյնպէս բաղմամբ եղիք նոր
սահմանադրութեան մը հաւանութիւն
տալու: Եւ ասին, «Լաւատարիմ իմ
ծագմանս, եւ ձեր կարծեօքը պիտի
շարժիմ, ձեր կամքէն պիտի ոյժ առ-
նում, եւ չպիտի գաղթիմ Գաղղիոյ մե-
ծութեան եւ բարգաւաճութեան հա-
մար աշխատել: »

Պաշտօնեայինն ալ պաշտօնատա-
րաց չըջարեական մ'ուղղեցին, ուր
կ'ըսեն:

«Կայսրը 1852ին ինչոյեց որ կար-
գին արահայտելու համար իշխանութիւն
տրուի իրեն: Այսօր ալ իշխանութիւն
կը խնդրէ աղատութիւնն ապահովե-
լու: «Եւ, քուէ տուէք, քանզի այս
կերպիւ աղատութեան քուէ տուած
կըլլաք: «Բայց տալը Գաղղիոյ մեծու-
թեան հիմն նոյր քաղաքական եւ ըն-
կերական կազմակերպութեան ֆնիմա-
նը քուէ տալ է: Պէտք է երկրին ան-
գործութիւնն ապահովել ապագային
մէջ, որպէս զի գահուն վրայ ալ ինչպէս
ամենէն խոնարհ տան մը մէջ՝ կարն-
նայ որդին խաղաղութեամբ հօրը ժա-
ռանգն ըլլալ: »

ՊԱՅՄԱՆՔ

Դուրս դադար լրագրաց ճանքու
ծախքը խմբագրութեան վրայ է:
Լրագրոյս վերաբերեալ նամակ
կամ որ եւ իցէ գրութիւն խմբագիր
—Տնօրէնին պիտի ուղղուի, Կ. Պոլ-
սոյ: Ձինիլի խան, Մասիսի գրասեն-
եակը:
Ճանքու ծախքը չվճարուած նա-
մակ չընդունուի:

Հռովմէն հետեւեալ կը գրեն Թայ-
մզ լրագրին:

«Չարափառ փիլիսոփայութեան
վրայ շինուած դաւանադրին յառաջա-
բանը տակաւին վիճարանութեան ներ-
քեւ է, բայց հաւանական է որ ընդ-
հանրական ժողովը պիտի ընդունի: Եր-
կու անգամ այս դաւանադիրը փոփո-
խութիւն կրեց, եւ բաղմամբ ին հատ-
ւածներ՝ որք Պապին անսխալութիւնը
կենթադրէին, վերջան եւ այս վար-
դապետութիւնը յատկապէս վիճաբա-
նութեան պիտի առնուի: Առ այժմ
Հռովմայ միջոցաւ քանի կերթայ ա-
ւելի վրդովեալ կերեւի: Արեւելական
խիստ անհանգստ են, եւ այս ալ զար-
մանալի չէ: Գաղղեացիք, կամ լաւ եւս
ըսելով՝ Սիրո—քաղղեացիք, Գաղղիոյ
գիւղացի իրերէ Արեւելքի պաշտպանը,
բացայայտ ծանուցանելով թէ իրենց
Հռովմագտուած եպիսկոպոսները գըն-
ւած են: Ասով լաւ կ'ըսեն թէ իրենց ե-
պիսկոպոսներն ըստ իրենց տրուած հրա-
մանին քուէ պիտի տան, եւ առանց
հրամանի բան մը չ'պիտի կրնան ընել:
Ապա թէ ոչ պիտի պատժուին: Գաղ-
ղիական կառավարութիւնը խոստացեր
է զոնոնք իր խնամոց ներքեւ առնուլ
ինչպէս նաեւ հայերը: Այս վերջինե-
րը հիմա Հռովմի մէջ իրենց կուրն
առաջ կը տանին, թերեւս Օսմանեան
դեպտանի մը՝ Բիւսթէմ պէյէն՝ ներ-
կայութեան քաջակերտելով: Հռովմի
մէջ Հայոց վանք մը կայ, որ Ս. Պետ-
րոսի եկեղեցիէն շատ հեռու չէ: Անց-
եալ հինգշաբթի կամ ուրաթ Պապը
Մոնսիէն օր մը զրկեց հոն, պաշտօնա-
կան կամ «առաքելական» այցելու-
թիւն մ'ընելու: Հայերը զայն չընդու-
նեցին ըսելով թէ վանքն իրենց կա-
ւածն է եւ ոչ որ իրաւունք ունի հոն
մանելու: Պապը Մոնսիէն օրը նորէն
զրկեց հանդերձ «կայծակնալից» նա-
մակաւ մը: Հայերը դարձեալ զայն ետ
ճամբեցին իւր նամակաւ, եւ յետոյ
Օսմանեան դեպտանին օգնութեանը
գիւղացին: Գետալանը ծանոց թէ ինքը
կրօնական խնդրոց մէջ չ'պիտի մտնէ,
բայց յարեց թէ ինչ Հռովմ եկած է
իւր տէրութեան հպատակները պաշտ-
պանելու, եւ այնպէս պիտի ընէ: Այս
պարագայիս մէջ արտաքոյ կարգի
գէպք մը պապական միջամտութիւնը
փութացուց: Անցեալ չորեքշաբթի
ձիւլիայի փողոցին մէջ ոտականութեան
զինուորները զրկուած էին Արեւելեան
վարդապետ մը ձերբակալ ընելու, որ
Պապին անսխալութեան վրայ ապա-
տօրէն կարծիք կը յայտնէր: Վարդա-
պետը սաստիկ գիւղացիութիւն ընե-
լով ծանր կերպիւ վերադարձաւ: Իւր
բարեկամներն ու իր եպիսկոպոսն օղ-
նութեան վաղեցիկ, որ երկուսն բուն
հարուած մ'առնելով քիթն արիւնե-
ցաւ: Ասոր վրայ զինուորները թողու-
ցին որ եպիսկոպոսը վարդապետն իր
կառքն առնու, եւ երկուքն ի միասին

Հանրագրին օրինակը ներկայիս հետ կը ղրկեմ առ ձեզ, խնդրելով որ զայն հը-
րատարակելու հնորհքը ընէք:

Գաղաքիս մէջ լուր կը պարտի թէ
Սեբաստիոյ փոխ-առաջնորդ Գեր. Ե-
րեմիա Սեբաստիոյ երբեք չենիւ հոս
պիտի գայ: Անցեալ կիրակի օրը 800 ի
չափ ազգայինք լեռով թէ նոյն օրը
պիտի գայ, գալոյցը հաւաքուած պատ-
րաստուեցան, զինքը գիտաւորելու,
բայց երեսն զընկած առաջնորդները
եւ պաշտօնավոր խնացուցին թէ այդ լու-
րը սխալ է: Դեռ մինչեւ ցայսօր ալ
հոս եկած չէ՝ եւ կըսուի թէ հիւան-
դացիք է:

Սեբաստիոյ Պ. Դանիէլը՝ որ Կ. Պո-
լսէն իր հայրենիքը կը վերադառնար,
ամսոյս 23 ին քաղաքէս մեկնեցաւ իր
հետեւ ունենալով երկրագործական իր
նորագիտ գործիքը որով երկրագործ
մը 4 եղանց միջոցաւ կատարելիք գոր-
ծը մէկ եղով մը պիտի կրնայ կատարել:
Եւ այս կերպով եղած մշակութիւնն
ալ հին դրութեամբ եղածէն քանի մը
պատիկ աւելի բերք կը բերէ: Յիշեալ
նորագիտ մեքենային համար հարկ
եղած արտօնագիրը կառավարութե-
նէն ստացած է: Երանի՜ թէ այսպիսի
տաղանդներու տէր խեղճ Հայաստան-
ցիները քաջալերելու համար ընկերու-
թիւն մը կազմուէր:

Խնդրելով . . . խմբագիր, որ ներ-
կայս Զեր ազգագրութեան լրագրոյն մէկ ան-
կիւնը զետեղելու հնորհքը ընէք, կը
մնամ ամենայն յարգանքով:

Ձեր բարեկամը
Մ. Լ. Մ. Լ.

Տրամադրութեամբ 30 Մարտ 1870

. . . Տէր .

«Արդէն գրած եմ Ձեզ հոս խօսա-
րանի մը հաստատուելը, զոր Զեր 959
թուով հրատարակած էիք. ներկայիս
կը վերադառնայ Ձեզ ծանուցանել որ չորս
ամիսով կ'ընդհատուի խօսքը, խորհրդէ,
խորհրդէ, խորհրդակցելէ, վիճելէ ետ-
քը՝ վերջապէս Ամենափրկիչ Վանուց
ներքին եւ արտաքին բարեկարգու-
թեանը եւ անդամատանաց զարգացմա-
նը հակելու համար տասն եւ մէկ ան-
դամէ բարկացեալ վանական հոգա-
բարձութիւն մ'ընտրուեցաւ գաղտնի
քուէարկութեամբ մարտի 22 ին՝ Նորա-
կալով հոգաբարձութիւնը քանի մը
ներսեր ընելով վանքին մէջ վանահօր

* Բաւական երկար ըլլալուն ուրիշ
թուոյ մը կը թողնուի հրատարակութիւնը:
Ծ. Խ.

մը կարեւորութիւնը զգաց եւ այսօր Ս-
մենապատիւ հայրիկին նամակ մը գը-
րեց վանահայր մը խնդրելու համար:
Յուսով ենք որ Նորին Սրբազնութիւ-
նը անմիջապէս ծերունազարդ վար-
դապետ մը զրկելով Տրամադրութեան
նախնային վանքը՝ որ Հայաստանի աւե-
րակ վանքերէն տարբերութիւն չունի,
հոգաբարձութեան ջանքիւք եւ վանա-
հօր աշակցութեամբ բարեկարգ եւ
աղքէին օգնական վանքերու կարգը
կը մանէ:

. . . խմբագիր .

Մէկ քանի Մեծապատիւ ազգայ-
նիք ուղղելով բարիք մը ընել Ազգ.
Հիւանդանոցի կարօտելոյ, հանգանա-
կութեամբ մը 769 զուռ հաւաքելու
այս գումարով 237 օխայ բրինձ եւ 208
օխայ լուբիա գնելու են, զորոնք կ'ըն-
հանդանոցի մէջ աւելանային: Եւ հոս
մեծապատիւ Հայաստան ազա Ստամ-
պուլուէն եւ Սարգիս ազա խաչա-
տուրեանի:

Հոգաբարձութիւնս սոյն մեծապա-
տիւ ազգայնիքներէն յաւելու հնորհակալ
կը յուսայ միտնգամայն որ այս նու-
րական օրերուն ուրիշ զթափօրտ աղ-
քայինք ալ չեն մոռնար իրենց կա-
րօտելով ազգայնիքները, եւ միթիւրեւ
կը հաճին զանոնք իրենց կարողութեա-
նը համեմատ նուէրներ ընելով: Արդ,
. . . խմբագիր, ձեր պատուական լրագ-
րոյն միջոցաւ բարեհաճեցէք հրատա-
րակել վերոգրեալ հանգանակութեան
մասնակցող մեծապատիւ անձանց ա-
նունները՝ որք են.

Մեծ. կարապետ ազա Ստամ-	պօլեան	202
» Դրեգոր ազա Սերոբէեան		60
» Սարգիս » Խաչատուրեան		52
» Կարապետ » Լալեհեան		30
» Թեոփիլէս »		15
» Եղիա » Մկրտիչեան		15
» Բինկիանցի ազգայնէ մը		30
» » »		15
» » »		15
» Աղգայնէ մը		100
» » »		100
» Միսակ ազա		15
» Գարեթաշեան ազա		15
» Պետրոս ազա		30
» Նաղարէթ ազա-Քըղըլ-Գէորգ		30
» Մկրտիչ » Մանուէլեան		45
		769

1870 ապրիլ 8 Առժ. Հոգ. Ազգ. Հի-
ւոր խան Թ. 49 ւանդանոցի
գրասեն. Հիւան.

. . . խմբագիր
Միջազգայն Ս. Եկեղեցւոյ քարո-
ղիչ Գեր. Տէր Յովհաննէս Եպիսկոպոսը
ազգային հիւանդանոցի մատրան մէջ
յառաջիկայ ուրախ օր Ս. Պատարագ-
մատուցանելու սովորութիւն ունեցած
ըլլալուն այս տարի եւս իւր բարի սո-
վորութիւնը ի գործ պիտի դնէ նոյն
օրը.

Ուստի կը խնդրեմք . . . խմբա-
գիր, որ ձեր պատուական լրագրոյն
միջոցաւ բարեհաճէք ժողովրդեան զայս
աղք. առնել բարեհաճել:

1870 ապրիլ 15 Առժ. Հոգ. Ազգ. Հի-
ւոր խան Թ. 49 ւանդանոցի
գրասեն. Հիւան.

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՂԵՐՄԱՆԻՐ ՏԻՄԱ ՀՈՉԿԱՆՈՐ ՈՂԻՐԻ ՊՕՐՃԻԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ԳԱՂԱՊԱՆԵՆ
Ա. Ս. Ս.

Լրագրոյն մէջ թերթ առ թերթ
հրատարակուած այս հետաքրքրա-
շարժ բայց իրական պատմութիւնը
որ Պապական պատմութեան մէկ սոս-
կալի մասը կը կազմէ, ամբողջ կազ-
մուած կը ծախուի մայրաքաղաքիս
Հայ գրողներու միջոցով եւ Մասիսի
գրատեսնակը: Գին 20 զուռուշ:

ԿՈՆՏԱԿՏԱՆԻ

Կայսերական զօրաց համար պէտք
եղած 11600 հօխա սթարմաշէթի մամը
գնահատութեան դրուելով հօխան 12
զուռուշ 35 վարայի տարւ յանձնառու
վանառական գումուեցաւ. այս գինէն
ալ աւելի վար գնով տարւ յանձնառու
վանառականը կը հրաւիրուին ներկայ
գումուիլ Յի Տարի Շուրա, ուր վերջին
գնահատութիւնը ի գործ պիտի դր-
ւի յառաջիկայ հինգշաբթի օր ապրիլ
16/28:

13 ապրիլ 1870
Ի Գուման Սպարապետի

Շքօթեայի կայսերական զօրաց հա-
մար գնուելիք 300000 հօխա բրինձ
40000 հօխա շաքար, եւ 5000 աճառ.

գնահատութեան պիտի դրուին յա-
ռաջիկայ հինգշաբթի օր ապրիլ 16/28.

Նոր շինուած սպարապետի դրան
սենեկայ համար 10000 կանգուն կէօր-
տէղի դորդ. (խալի)ին վերջին գնա-
հատութիւնը ի գործ պիտի դրուի
ամսոյս 21րդ օրը. այս գորդին կ'ըն-
բուրեն, կ'ընէ գոյնին վրայ տեղեկու-
թիւն սաանալ ուղղով անձինք, կրնան
յիշեալ օրէն առաջ ալ գալ ի Լէվա-
ղիմ Տայիրէսին եւ հոն պէտք եղած
ծանօթութիւնը ստանալ:

11 ապրիլ 1870

Ի Գուման Սպարապետի

Երկուշաբթի օր ապրիլ 20 ըստ
հինգաւորի հետեւեալ բաներուն վեր-
ջին գնահատութիւնը ի գործ պիտի
դրուի ի Տարի Շուրա.

45000 հատ չոր աղած կաշի Անտու-
լուի, որ 14 զուռուշի ար-
դէն տուող կայ.

10000 » թաց կաշու կաշի, 8 զու-
ռուշի տուող կաշու.

10000 » Ռուսիոյ որթի կաշի, հո-
վա գէմ չորացած, որ 25
զուռուշի արդէն տուող կայ հօխան.

11 ապրիլ 1870

Ի Գուման Սպարապետի

Այս լրագրի շարքը երկու անգամ
կը հրատարակուի, չորեքշաբթի եւ չա-
բաթ օրերը: Բաժանորդագրութեան տե-
ղերն են Կ. Պոլսի Զինկի խանը վերի
յարկը թիւ 6 Մասիսի խմբագրատունը:

Խօս գաւառաց մէջ հետեւեալ հոգա-
բարձուաց անհակները:

ԻՋԱՐԻ. Ստեփան ազա Տէրեան
ՆԻԿՈՍԻՐԻԱ. Թորոս ազա Ոսկերիչ
ԱՍՏԱՐԱՐԱՐ. Բարութիւն ազա Նազա-
րի թեան.

ՏԻՄԱՆԻՐ. Խաչատուր ազա Երմանեան.
ԿԱՐԻՆ. Կարապետ պատմուի Զա-
քարեան.

ՍԵԲԱՍՏԻԱ. Վարդանէ Ֆէնտի Արգար-
եան.

ԵԱՇ Մ. ազա Խաչիկեան.

ՀԱՄԵՊ. Ներկայայտ ազա Տէր Մար-
գարեան.

ԵՐԶԵԱՅԱՅ. Բնիկ երգաւորաց Թանգարան
ՎԱՆ. Գրիգոր ազա Խաճանեան.

Ուրիշ քաղաքներէ ստորագրուի ու
զողներն այս տեղերէն մէկուն հետ կրնան
լիզմակցիլ:

Խմբագիր-Տորոս

Կ. Ս. ԻԿԹԻՍՏԱՆ

Ի ՏԱՐԱՐԱՐԻ ՄԱՍԻՍԻ ԼՐԱԳՐՈՒՄ

Կ. ՊՕԼԻՍ ԶԵՆԻՒԹԻԱՆ

Ս. Ռ. Ե. Ի. Տ. Ր. Ա. Կ. Ա. Ն.

ԸՆԹԱՅՑՔ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԵԱՆ
16 ԱՊՐԻԼ

(ՍՍՄԱՆԵԱՆ ԼԻՍԱՅԻ ՀԵՏ 100 ԱՌԻՐՈՒՄԵՆ)
Լոնտոն 3 ամիս զուռուշ 440 — 410/4
Մարտիլիս » ֆրանք 22,85 — 22,95

ԸՆԹԱՅՑՔ ԴՐԱՄՈՑ

16 ԱՊՐԻԼ

Անգլ. իրա զուռուշ 109 34/40
Նաթուէն ոսկի » 87,18/40
Խմբագրի առա » 89,10/40
Քըրքի » 51,49/40
Հինգ ֆրանք » —
Հինգնոց » 103/8
Պշինձ » 108/4

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 16 ԱՊՐԻԼ

Ա Ր Մ Տ Ի Ք

Յորեն կարծի Պէտարապիա 32/2 — 33
» » Ազադ 32/2 — 33
» » Պալէք 32 — 33
» » Պուրկադ 31 — 32
» » Թէքէրտադ 31 — 32
» » Կալուզ Ազադ 30 — 31
» » Պէտարապիա 30 — 31
Կիրքա թուան 30 — 31
Յորեն կալուզ Պուրկադ 27 — 29

» » Վառնա 27 — 29
» » Պալէք 27 — 29
Եղիպտացորեն թուան 14 —
» » Անտուր 43 —
Դարի թուան »
» » Անտուր »

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ

Խ Ո Ձ Ա Կ Ձ Ո Ր

Պուրա զուռուշ)
Անտուր »)
Քօրոս ֆրանք (ազրանք չկայ)
Էտրինէ »)
Ծալած »)

Բ Ս Մ Պ Ա Կ Ղ Մ Ր Ո Ղ

Կէյլէ հօխա 103/4 —
Իզմիր » 41/4 —
Ատանա » 40/8 —
Պարսկաստան » 9/4 —
Վրաստան » 9/4 —

Բ Ո Ւ Ր Դ

Անտուր լուսացուած հօխա 11/4 —
» » չլուսացուած » 7 —
Բուսիլ լուսացուած » 12/4 —
» » չլուսացուած » 7/4 —
Վրաստան լուսացուած » —
» » չլուսացուած » 15 —
» » չլուսացուած » 22 —
Տարբա » 8 —
Էտրին » 6/4 —

Մ Ս Ձ Ր

Պարսկաստան հօխա 11/4 —
Անտուր » 11 —
ձերմակ » 7 —

Ճ Ե Յ Ր Ի

Գայսերի Ա. տեսակ հօխա 15/4 — 16
» Բ. » 15 —
Լեկիւրի » 15/4 —
Թոգաթ » 11 — 13
Աքէլ » 11 — 13
Եօղատ » 11 — 13
Զօրու » 11 — 13

Թ Ի Յ Թ Ի Ք

Լեկիւրի հօխա 48 — 50
Գառապապ » 48 — 50
Պէրապար » 48 — 50
Զէրքէ » 48 — 50
Վան » 25 — 26

Ա Յ Մ Ի Մ Ո Ր Թ

Ամաթի 7 — 8/4 կարի մէկ 0 . 1 .
Եօղատ » » »
Սիլի » » »
Էրզրում » » »
Գայսերի » » »

Ձ Ե Թ

Մուսանիա հօխա 8/4 —
Ալիւլ » 8 —
Սաքէ » 10 —
Միւրի » 8/4 —

Պշինձ թողաթ երկրին մէջ 9/4 — 10
Սալու Գաթիմադի հօխա 18 — 22
Աթի » 440 — 430
Գիթի » 27 — 31
Սուսամ » 4/4 —
Կատաւ Սնան » Գիթի —
» Բուսիլի » —
Մետաքս Պարսի Բէյա » 55 — 66

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

ԳՐԱՐՈՒՄ

Խաչմէ Բիւսի տեսակ 100 հօխա 770 — 860
» Բ. » 670 — 730
Էթմէն » 47 —

Շաքար փշի Անգլ. կնդ. 240 — 244
» » Գաղղ. » 240 — 243
» զուռուշ Գաղղ. » 280 — 290

Զայ Գոնիս հօխան 24 — 24
» Բէքս ծաղիկ » 56 — 65
Անադ (զալայ) Կենդ. 845/իր 100

Պղպեղ (պիպէն) հօխա 7 —
Լեզակ (չիլի) Պէրկալ » 418 — 430
» » Մատրոս » 430 — 460

Զինք տախտ 100 հօխա ֆր. 108 — 110
Երկաթ ձողաձեւ 60 —
» տախտակ 72 —
» բեւեղու » 70 —

Գարֆիձա 87 —
Բրինձ խալիպ 100 ֆր. ֆր. 37 — 38/4
Կարադ եղ Ռոս Կրոյ զր. 43/4 —
Խալիպ » 21 — 24